

ազատ և ինքնազուտն հրատարակուեցաւ Վրաստան, խնդիրն կը դժուարացնեն»:

Այսպէս միեւնոյն անձը Չեր յօղուածին մէջ կը ներկայանայ ի սկզբան իբրև Պետրոս Թոթով, յետոյ կը դառնայ Պետրոս Փուլղոն ու վերջ ի վերջոյ Պետրոս Թափիչ:

Այդ Պետրոս Թոթով ու Պետրոս Թափիչ բոլորովին տարբեր անձնաւորութիւններ են և իրենց անունները հոմանիշ չեն կրնար նկատուիլ:

Պետրոս Թոթով (Ֆրանսերէն Mongus),

Աղեքսանդրոյ Պատրիարք էր, իսկ Պետրոս Թափիչ (Ֆրանսերէն Le Foulon կամ Knaphée) Անտիոքայ պատրիարք: Բրոս (Hist. I. 192) խօսած է վերջնոյս վրայ. պատճառ մը չկար Le Foulon «Թոթով» Թարգմանելու, կամ Ֆրանսերէն բառի ոչ ուղիղ տառադարձութեամբ՝ Փուլղոն, այլ միշտ Թափիչ:

Պետրոս Թափիչն է ուրեմն որ ունեցած է պատմական յարաբերութիւններ Վրաց կեղեցեւոյ հետ:



Ա. Զ. Գ. Ա. Յ. Ի. Ն. Մ. Ա. Մ. Ո. Ի. Լ.

« Յուշարար » — « Երկրի Զայմը ».

ՅՈՒՇԱՐԱՐ

Թատրոնի և գեղարուեստի այս պատկերազարդ երկշաբաթաթերթը կոչուած է մեծ պակաս մը լրացնելու մեր արդի գրականութեան բնական ճիւղին մէջ: Դա սմբ պատահական հրատարակութիւն չէր, այլ եռուն կեանքի հրամայական մի պահանջը, որին պէտք էր բաւականութիւն տրուէր ու:

Թերթը հասարակութեան կը յանձնէ և իր գոյութեան հոգատարութիւնը ու:

Հասարակութեան անհատնում գանձաբան, ... որ սակայն յաճախ ի դերու կը հանէ իր վրայ կոթնողներու իրաւացի յոյսը:

Թարգմելով անհատականներու ազատութիւնը՝ ո՛ր և է կուսակցութեան մը հակելու, նա ինքզինքը կը նուիրէ գեղարուեստի տաճարին. կեանքը իրեն համար այն ժամանակ նշանակութիւն մ'ունի՝ երբ ձեւացեալ է, արուեստական. երբ թատրոնի վրայ է:

Թատրոն. բայց կանխապէս պատրաստուած տեղ կ'ուզէ ատ, սիրտ, միտք կը պահանջէ. մեծ շոգենաւր՝ խոր ծովերու մէջ միայն կրնայ վարգիւ. բնին ալ, իր

կարգին, դեր մ'ունի, մեծ դեր մը: Սոյն թերթին սկզբունքն է « Ամեն ինչ ժողովրդի համար ». ա՛ս՝ իր լուրջ աշխատակցիժ, Լէօի մը առածն է: Նպատակն է « ծանօթացնել ու տարածել գեղարուեստի գաղտնաբար հասարակութեան զանազան խաւերում, օժանդակել նրա ճշդիւ ըմբռնմանը և ամէն կերպ նպաստել գաւառական բնմերի զարգացման », խոստում մը, երաշխաւորուած՝ յայտնի գրագէտներու աշխատակցութեամբ:

Դեռ շատ ժամանակ չէ, որ գեղարուեստին ու մասնաւորապէս բեմին լրջօրէն կարեւորութիւն տուին առևառայեցող, ինչպէս նաև թրքահայերը. « Թատրոնը, կ'ըսէ պ. Ա. Զօպանեան, Ժիթրդ դարուն երկրորդ կէտին մէջ, ամբողջապէս Եւրոպայէն փոխ առած ենք », իսկ Ռուսաստանի « Հայ բեմը կազմակերպուած էր եւրեք գլխաւոր կեդրոնների համար — Թիֆլիս, Նոր — Նախիջևան, Բագու », ի միջի այլոց, պ. Սունդուկեանցի դերը նշանակելի է թատրոնի յառաջացումին մէջ, սկզբնաւորութեան՝ պիտի ըսէի:

Վերջին տարիներուս, 1906ին, խղճալի վիճակ մը ստացած էր սակայն Թիֆլիս.

«մի խումբ մարդիկ ընտրում են — կը զրէ Յոշարար — և իրենց արբանեակներին ընտրել տալիս . ժողովորդը . ահա այստեղ է թատրոնական գործի անաջողութեան ամենամեծ պատճառներէ մէկը» : Ու նոյնը քիչ շատ կարելի է պնդել նոր — Նախիջեանի և Բագուի համար ալ . այս վերջինին մէջ 1904-5 Պետրոսեանն էր զբլխաւոր դերակատարը, ինչ որ պիտի ընդհատուէր հայ — թրքական ընդհարումներով : Միւս կողմանէ իր անհաստատ քայլերով կը հրատարակուէր, տարին երկու անգամ, թատրոն թերթեր :

Ամէն պարագայի մէջ, սակայն, Յոշարարը Հայ բեմը պիտի շտեղծէ, և ոչ իսկ պիտի կանգնէ . զարթնումը, նախկին քայլերը եղած են արդէն . հիմայ՝ պահանջներ անգամ կան, որոնց «գոհացում», պէտք է . ու պահանջը՝ արթնութիւն, յառաջացում կ'ենթադրէ : Հիմբըր գոյութիւն ունին, հարկաւոր է միայն «նպաստել զարգացումին», «թատրոնը՝ որ անվիճելի կերպով մեր կուլտուրական կեանքի գործունեից մէկն է, ունեցաւ իւր ծնունդը» . և ան արդէն «մի բոլորովին նոր զբօշակ չէ մեզանում» (1էօ) : Որոշ շրջան մ'է, որուն սկզբնաւորութիւնը կու տայ նա . Յոշարարը, այդ նորածին խնամքն ու սնունդը ստանձնաւ է :

Մարիամ Մեհրաբեանի սոյն գնահատելի հրատարակութիւնը լի է դասական «պիէսներ», ու թարգմանութեամբ, ինքնազիր յաջող տառմաներով և հայ կեանքի սիրուն դրուագներով : Վասն զի այսօր բեմը անհասկնալի բառ մը չէ այլ եւս . ամէն ոք գիտէ զայն գնահատել : Այժմ՝ ոչ միայն քաղաքներու մէջ՝ այլ և «գաւառներում շատ սպէպ կազմակերպվում են ներկայացումներ» : «Թատրասէրներ խմբեր — կը յայտնէ պ. Վրոյր — կազմուած են մինչեւ անգամ գիւղերում» :

Իրերու այս կացութեան մէջ, պէտք է ուրեմն որ Յոշարարը ամբարած ունենայ ո՛ր է պէտքի լրացում, պահանջի մը գոհացում : Ան չի կրնար այլ եւս «գործավարութեան այն հին, նահապետական և

զանակով», լռեցնել կամ գէթ զբաղեցնել շրջակայ հասարակութիւնը . «նոր ժամանակը նոր պահանջներով է զալիս» — կ'ըսէր պ. 1էօ : Արդ, Յոշարարը՝ անցեալը ցոյց պիտի տայ, ներկան պիտի կազմակերպէ, և ապագային շաւիղը պիտի հորդէ :

«Հայոց թատրոնի վերակազմութիւն» . — սա շահեկան յօդուածին ձեռք զարկած էր պ. Վ. Տ. Յոշարարի է՛ն առաջին թիւէն : Հեղինակը հոն, յետ այժմեան վիճակը ներկայացնելու, կը քննէր «թէ ո՞րոնք են այն հիմնական բարեփոխութիւնները, որոնց կարօտ է հայ բեմը» :

Թերթի երկրորդ թիւին մէջ՝ էջեր նուիրուած էին նշանաւոր Պետրոսեանի մահուան . — «Գեղարուեստի մարդն էր նա» — կ'ըսէ պ. Ահարոնեան, այդ կարճ խօսքին մէջ բովանդակելով Օրդուրաթցի դրասանին ամբողջ անհաստական ոյժը :

Պետրոսեանը, հարկաւ, Աղամեան մը չէր . ոչ ալ այն դերասաններէն՝ «որոնք ժողովրդի մը թատերական պատմութեան մէջ նոր դարագլուխներ կը բանան : Բայց շնորհիւ իր մէկ քանի յատկութիւններուն՝ իր բեմական արտաքինին, համեմատական զարգացման, բարեխիղճ վերաբերմունքին դէպի իր գործը, մոռցնել կու տար տաղանդի, արուեստագիտական զօրեղ խառնուածքի պակասը» (Երկրի Զայկը, Ալիս) :

Բայց այս բաւական չէր : Հայ բեմը վերջերս կորսնցուց նաեւ՝ երիտասարդ ոյժ մը, որ այնչափ նշանաւոր եղած չէր, որչափ պիտի ըլլար . ան իր 32րդ տարիքին մէջ իջաւ բեմէն, ուր դեռ նոր՝ 1900 ին էր ելած . թողուց զայն, իբր յոգնած կամ անձնասիրութիւնը վիրաւորուած մէկը : Ռշտունին էր նա (Պօղ. Մեւրէ-Փաշայեան), որ զո՛հ եղաւ թրքախօսի և անօթութեան : Առիթն է կրկնելու, որ դրասանները՝ պէտք չեն օդին մէջ ապրել մեր եռանդուն ծափահարութեանց վրայ :

1. Այս տարեշրջանին մէջ անձուտացան նոյնպէս երեք զէմբեր . — Գ. Զափրաստեան, Տ. Արուսեակ և Գեորգ Զուլա թրքահայ բեմական գործիչներ :

Հարկ կայ յիշեցնելու Եւրոպայի և Ամերիկայի դերասաններու վիճակը . անոնց կոչումը, թերեւս, դեռ հաստատապէս բարձրնուած չէ մեր մէջ :

Այս անմխիթար երևոյթներուն հակապատկեր մ'է ռուսահայ յայտնի վիպասանի՝ պ. Ահարոնեանի թատերական յաջողութիւնը : Ներկայացուեր է իր գործը 1907 թ. մարտի 1ին «Թիֆլիսի Հայոց Գրամատիկ ընկերութեան խումբէն» Արտիտիկ թատրոնում , Մենք կ'ողջունենք «Մալբեր» ու հեղինակին այդ նախընծայ պտուղը . «Արցունքի հովիտը» , — այսպէս կոչուած էր այդ 4 արարուածով տրամբ, որ «պատկանում է, կ'ըսէ այս առթիւ Լ. Բարայեան, ոչ թէ հայկական դրամների շարքին, այլ դրամատիքական գեղարուեստի ամենավերջին» սիմբոլական ուղղութեամբ գրուած պիէս է... որ Հայկ. թատերական նորագոյն գրականութեան մէջ իր պատւաւոր տեղն է գրաւում :

Յուշարար տեղ կու տայ նաև երգիծարանական բաժնի մը, ուր կը կարդացուին պ. Բաղդիկի «Բաղդասար Աղբոր Նամակները» . պակաս չեն ծիծաղաշարժ նկարագրութիւններն ու խօսակցութիւնները, բայց զբթէ միշտ հին դրուագներ են ներկայացուցածները :

«Հայ Մանրանկարչութեան մասին», հետաքրքրաշարժ տեղեկութիւններ ունի պ. Լեւոնեանց, (Տե՛ս Յուշարար, N՝ 6, 7) ևն : Վերջապէս Յուշարարը, իր ներկայ ձեւով, օգտակար է՝ որչ՛ոք նպատակի մը գիտակցութեամբն ու հաճոյական բովանդակութեամբը :

« 50 տարի է, իմէ որ գոյութիւն ունի Ռայոց թատրոնը և 50 տարի էլ Ռայոց թատրոնը շարունակ մղում է իւր գոյութեամբ կոլորէ զէտք է վերջապէս երբ և իցէ վերջ տայ այդ կուի՞մ դրանելով Ռայ թատրոնը ամուր Ռիմքերի վրայ » .

Թատրոնը ժողովրդեան դպրոցը կոչուած

1. Թիֆլիսի Նոր-Ալեքը (սկսուած 1907, Նոյեմ. 1էն, Հ. 8.) որ հին Ալեքը ժառանգորջն էր, երեք շաբաթէն յոգնեցաւ, իր ճամբան շարունակելու յանձնելով վասակին (N՝ 1, 1907, 20 Նոյեմ.) : — Միւս կողմէն, Լոն-

է. հայ թատրոնի եղած բարիք մը ազգութեան կը պատկանի : Բայց ազգութիւնը գիտնալու է կանխաւ գնահատել իրեն համար կատարուած ձեռնարկները, ընծայելով միջոցներ՝ անոնց լաւագոյն կերպով իրագործումին համար :

Յուշարար իրաւունք ունի՝ այդ բարեբար ձեռքերուն :

ԵՐԿՐԻ ԶԱՅՆԸ՝

Դանուբ գետի վրայ 400 մեղք երկայնութեամբ կամուրջ մը ձգուած է, կապելու համար իրար հետ երկու քաղաքներ, և ընկելու Հունգարիոյ մայրաքաղաքը :

1906 տարւոյն ռուսահայերէն ոմանք կը խորհէին նոյն հնարքը բանեցնել, — այս անգամ Ասիա, հայերու և իրենց «Հարեւան», ազգին միջև, կազմելու համար մեծ ամբողջ մը : Վայրկենական ճգնաժամի մը թելադրածն էր այդ անպատճառ . վասն զի յաջուեցաւ այնպիսի ժամանակ՝ երբ հայն և իր հարեւան տարրերը «իրար ժելտտում, իրար հայհոյում էին» : Նպատակ ունէին այդ երկու տարրերը իրարու հետ զօդել, ըմբռնել տալով յառաջագիմութեան պահանջը : Երազրի գործադրութեան ներքեւ՝ պ. Չաւէն յօժարակամ ծոնց իր ուսը. բայց որովհետեւ ինքզինքը միմակ կը զգար՝ կոչ տուաւ, հաւաքական մարմին մը հիմնեց, որոնց անաշտոնական օրգանն էր շաբաթաթերթը մը, — Երկրի Չայրի :

Բայց ատոնք ինչ կ'ուզէին ընել . — «մի շատ պարզ և, միեւնոյն ժամանակ, շատ դժուար գործ», Գ. Չաւէնի այդ հրատարակութիւնը՝ պէտք էր փութալ իր միամեայ յորելիանը կատարելու, վասն զի մեր պարբերականները ամէն անգամ որ թուր մը կ'անցնին՝ յաղթութիւն մը կ'ընեն . ու թումբերը, ինչպէս գիտէք, մեր մէջ տարին քանի մ'անգամ կու գան, և առանց հրաւերքի : Այս հաշուով՝ քնակա-

տրաւ, Լամբար թերթը կը սկսի փայլել . ինչպէս իջմիբն՝ Արշալոյս օրագրին ձագիւր կը տեսնեց, իսկ Ա. Պոլսի՝ Մարտի շաբաթաթերթին վերակուսը . — Տարւոյն նոր օրերուն ճեմ՝ նոր յոյսեր :

նարար՝ « Երկրի Չայնը », դադրեցաւ իր
Բ տարւոյն մէջ: Իսկ հիմայ, ամի քանի
ամսուայ դադարից յետոյ, նորից հրապա-
րակ է իջնումն:

Քաղաքական մասով միայն նոր չէ ան:
Գրագէտներու համար եւս անակնկալներ
ունի, — ջանալով թուրք գրականութեան
ծանօթացումը մտցնել հայերու մէջ:

« Եւստօթացում », որովհետեւ ցարդ ինք-
զինքնիս երջանիկ դրութեան մը մէջ պա-
հել կարծած ենք, արհամարհոտ սգի-
տութիւն մը միայն ցուցնելով այն ամէն
բանի՝ որ մեր Դրացիին է. — անոր գրա-
կանութեանն ալ: « Պօլսոյ լրագրիներուն
մէջ քանի մը, շատ սակաւաթիւ յօդուած-
ներէ զատ, — կը գտնուարի պ. Չօպա-
նեան, — ոչ մէկ ճիգ եղած է այդ գրա-
կանութիւնը մեզի ճանչցնելու: » Եւ այս
բոլորը՝ հիմնելով անկախ, անուղղակի
պատճառներու վրայ: Եթէ խնդիրը նորէն
այն յաւիտենապէս կրկնուած խօսքն է,
թէ մեր դրկից ժողովուրդը անկարող է
որ և է « մտաւոր արտադրութեան », մենք
յաւիտենապէս պիտի չազատինք սխալէէ:
Ու նախ ըսելու է, թէ ազգ մը չկայ որ
իւր « մտաւոր արտադրութիւնն », ունեցած
չըլլայ: Թեբեւս խեղճ, քննելու իսկ ա-
նարժան, կամ դարերու մթութեան մէջ
կորսուած գրականութիւն մը, բայց միշտ
գրականութիւն մը: Անոր գոյութիւնը ազ-
գի մը քով մերժելու համար՝ պէտք է նախ
անպատճառ ուրանալ այդ ժողովուրդի միտքն
ու սիրտը՝ իրենց կարողութիւններովը:
Կեանք մը՝ պէտք է որ երգէ, գետ մը՝
պէտք է որ քրքչայ:

Օսմանեան գրականութիւնը փայլուննե-
րէն չէ, գուցէ և ոչ միջակներէն, բայց
վերջապէս զուրկ չէ շահագրգիռ ըլլալէ:
Մեր անձնասիրութիւնն իսկ շղիւնու առ-
թին պիտի հանդիպինք, երբ սկսինք խրճ-
մըտորէն քննել օսմ. մտքի շարժումը. քա-
նի որ ակնյայտնի հանգամանք մ'է՛ վեր-
ջապէս մեր մտքին ալ փրկարար երեւու-
մը՝ Պօլսոյ Թիւրք Թատրերգութեան սահ-
մանին մէջ. հոս « հայոց դերը » անժառելի
է:

Տապալելով ուրեմն մինչեւ այսօր տի-
րոզ այդ տեսակ մը մոլեռանդութիւնը,
« Երկրի Չայնը » պիտի ձգտի սոյն գաղա-
փարն ալ մատչելի ընելու, և նոյն իսկ,
եթէ կարելի է, չափով մը մեզի սիրցնե-
լու այդ « հարեան » ազգին, մանաւանդ
թէ զմեզ շրջապատողին մատենագրութիւ-
նը:

Իր առաջին թիւերէն սկսեալ՝ արդէն
թերթը սկսաւ ծրագրին հաւատարմութիւն
ցուցնել: Կը ներկայացուէին ո՛չ միայն
օսմ. գրականութեան բանաստեղծական
բաժինը՝ այլ և զայն բնորոշող դէմքերը:
Երթալով՝ մեր եւրոպականացած ական-
ջին անշուշտ « գուր պիտի գան » Մէհմէդ
Բէնֆ պէյ, ձ. Շէհապուրդին, Սապա-
հետտին, Քէմալ պէյ, Թէվֆիկ Ֆիրքէթ,
Ապտուլլահ, Ճէվտէդ, Աէֆէր պէյ ևն.
անունները:

Բայց հոգ չէ. Եւրոպացիք անգամ այս
մասին դեռ քիչ մ'առաջ արթնցան. « Ժէ-
դարուն վերջը, — կը գրէ Ֆ. Լուիէ, —
Եւրոպան կը զարմանար թէ Թուրքերն ալ
գրականութիւն ունէին », ... Այդ տծու ու
կոշտ գրականութիւնը ծնաւ բուն թաթար-
ներու վրանին տակ: » Հետաքրքրաշարժ
իւր մ'ալ՝ աս, որ այն ամբողջ ցեղերու մէջ՝
որոնք տիրեցին Յոյներուն՝ միայն թիւրքն
էր որ չենթակուեցաւ անոր ազդեցու-
թեան: Եթէ ոչ Յոյներուն՝ սակայն գոնէ
պէտք էին Պարսիկներուն և Արաբներուն
նմանիլ: Խալիֆաները՝ գրեթէ ամէն ինչ
հասցուցած էին արդէն օսմ. սահմանը:

Դիտաւորաբար՝ բանաստեղծութիւնն էր
որ իր ներկայացուցիչներն օւնեցաւ. բա-
նաստեղծներով լի է թիւրք գրականութիւ-
նը: Այդ բաժնով զբաղած է ընդհանրա-
պէս « Երկրի Չայն » ն ալ, որ գեղեցիկ
նմոյշներ կ'ընծայէ լաւագոյն շարադրու-
թիւններէն, անոնց վերլուծումներով, հե-
ղինակներու կենսագրութիւններով, ևն:

Ատկէ զատ, ուշադրութիւն կը գրաւեն
հայ գրագէտներու յօդուածները. նոյն իսկ

I. Հմտ. Giov. Batt. Donato, Della Letteratura
ra de' Turchi, վ. 4. 1688.

պ. Ալփիար, որ հիմայ «Արև. Մամուլ»ին մէջ կը գրէ, իր մէկ Շոգր — Մոգը ցուցուց չոն:

Ուրիշ ուղղութեան մը կը հետեւի Արփեհիկ. սա՛ Երկրի Չայնի գրեթէ ամէն թիւի մէջ ունի «ոտանաւոր» մը, զոր շփութելու չէ «բանաստեղծութեան» հետ:

«Բարբարոս ոյժի անփերջ դաւերից
Աւեր է գարծել երկիրը պարարտ,
Նըրա լայն կըրծորմ, ամէն խաւերից,
Աճէժք է հնչում կեանքիմ մեղապարտ.
Ազգեր միացէ՛ք... կործքս է խանձում
Անտառներ լափող հըրդեհից ամշէջ,
Արիւմ արցունքով հողս է հերկում,
Լցը տարածում քերթի շերտիս մէջ,
Գարօտ է հոգիս գարնամ դալարի,
Խըմկարոյր ծաղկի երգիմ սիրահար,
Վասն զք ծաղիկն աւ կ'երգէ, ինչպէս սոխաւը:
Խոնջացած դէմքիս էլ չեմ գալարուի
Յօղազարդ սքմբուլն ու հասում օղապար...
Իր (Երկրի ծայրի) ըմբոստ կոչի շփոթմ է հըմ.
(լում.

Եւ քրոնութեան ոյժմ անարեկ, մուրթ,
Վերջիմ զոհերով հոգիմ է փըլում»:

Բուռն իրձ մըն է բանաստեղծութիւնը Արփեհիկի համար, տենչ մ'արտայայտուլու միակ է ապահանջ մ'իջողը . խօսիլը, կուտիլը, յօդուածներ անգամ գրելը երբ չիրագործեն ծրագիր մը, պէտք է այն աւտեն՝ գրուածը ոտանաւորի վերածել, որուն մէջ բովանդակուին սրտի մարած յոյսերը, և որով ամէն զանութիւն կարելի ըլլայ դուրս նետել, դուրս՝ ոչ մէկուն վըրայ, բայց ամենուն վրայ, աներեւոյթ հաւանակորդ մ'ենթադրելով դիմացը՝ անոր հետ կուտելով, որչափ ուզուի, յաղթելով՝ ո՛ր ժամուն ուզուի. յետոյ ծիծաղը երեսին՝ դիտել զայն, որ՝ խեղճը՝ դիմացը «Վերջին զոհերով հոգին է փչում»:

Արդէն քաղաքական հայեացքներ ունեցող թերթի մը մէջ ճշմարիտ բանաստեղծութիւն փնտռելը՝ պահանջել է որ անապատներու մէջ գեղեցիկ լինելու հանդիպուի:


Մեր նպատակին չի ծառայել խօսիլ քաղաքական ուղղութեան մասին՝ թէ և ան կը կազմէ «Երկրի Չայն»ին խկութիւնը և կը յայտնէ հազար անգամ խաբուողի մը զայրոյթները: Պ.

Չաւէն կանոնաւոր գնդապետն է այդ տեսակ մը եռանդնավառ զօրքին. իր խօսուն տողերու առջեւ՝ դժուար է անշարժ կենալ. արդէն ահաւոր են իր գծած տեսարանները, որոնց կը խառնէ նաեւ իր զրչէն թոած հրաքորը կայծերը:

Պ. Պ. Արսէն, Արդ, Եզնիկ, Ուրկամ, Ալիս, ևն. կողմանուններու տակ շարուած են թղթակիցներ կամ յօդուածագիրներ, որոնց թողած էջերը զուրկ չեն շահազգիւս ըլլալէ:

Յուսանք թէ թերթին ծրագիրը՝ եթէ ոչ քաղաքականութեան, ինչ որ անհնարին կը թուի, զոնէ գրականութեան մէջ իր իրագործումը գտնէ:

Հ. Ղ. ԲՈՒՍԵԱՆ



ՄԻՐԵԼՈՆԵՐՈՒ ՀԵՏ

Միւրելիներ, ամենքն աւ հոգիս հատար,
Որոնք արեւներուն վաղ շէրումը կ'ողբամ,
Կարծես գիտն սրտիս մբումուն աղետաւոր,
Քունի նուազ ժամերուս, քոյս են ամեն անգամ.
Քոյս են միշտ համախումբ, բնաւ զատ կամ սոսանձին.
Գիտե՛ք զալու սակայն իրարու ո՛չ ըմբեր.
Մին երբոր հոն կ'ըլլայ, միանեմն կը նախանձին,
Տեսած յոյժ հոգիյոյզ ողջաօւրանքը մեր:
— Գանձ՝ դուք ամենք ինձի, սիրոյ թանկագին գանձ,
Հո՛ւս, կործքիս տակ, կ'ըսեմ, հաւասար տեղ ունիք.
Եկէ՛ք, իմ էջ, եկէ՛ք զուարթ ու աննախանձ,
Եկէ՛ք, ամենքնիդ աւ շոյեմ մէկի՛կ մէկի՛կ —
Ո՛ւ՛ տա՛ծ մէջն անոնք անուան զորովանքիս,
Հեշտանքներուն հեշտանքը կ'ըմբոշենեմ խելար...
Բայց ցունն ի՛նչ անգութ է. ջուտ կը խոցէ հոգիս.
Ա՛խ, ինչո՛ւ, ան ինչո՛ւ յաճեաւտեալ ըլլալար,
Երջանկութիւնս քուր ինձմէ, այգուն այգուն,
Յափշտակած, զարկած, փըրած գետնէ գետին,
Կը փախի՛ ա՛ն. իսկ ե՛ս՝ երկուն երկուններուն,
Մարմնասումը կ'ըլլամ հըրքորքը վիշտին.
Ու կարծիք կ'ողբամ, շուրջ թափուր ու լուռ,
Կ'ողբամ շէրունն անոց անուշ արեւներուն,
Կ'ողբամ, ինչողութեանս մէջ սկանջալուր
՚ի սկանջատես անոց ծայրին, մըլպիտներուն...
Կ'ողբամ, լուսանըջլլ ալուններին ազար
Իմիններուս անողւլ յար զգալով կ'ողբամ,
Ու խորհչուով, թ'անփերջ Գիշերուան ցունն երբոր
Քնանամ, պիտ'ըլլան քոյս անոց ամեն անգամ:
Միւրելիներ, ամենքն աւ հոգիս հատար,
Որոնք արեւները արագ արագ մտան մար,
Կարծես գիտն սրտիս մբումուն աղետաւոր,
Քունի նուազ ժամերուս, գրեկէն չ'են ճնտանար:

ԳԱՆԻՐԻ ԳԻՈՒՍԵԱՆ